

մը «Բանասէր» հանդէսին մէջ (1899) «Հայոց  
Լեւոն Ե Թագաւորին տրուած ոսկի վարդին  
վրայ», վերջապէս ձեռագիր հոսթ մը «Որոշոյի  
եւ Ահարմանի ծնունդին վրայ», ըստ Թէոթոր  
Սուսիի, Նղիկիի եւ Նղիշիի», որ հայերէնի  
թարգմանուեցաւ «Հանդէս Ամսօրեայ»-ին մէջ  
(1900), եւ «Բանասէր»-ի մէջ (նոյն տարի) :  
Իր այլազան աշխատութեանց նոյն իսկ ամե-  
նէն փոքրերուն մէջ հեղինակին խորաթա-  
փանց ու ճշդագետ քննադատութիւնն ու ձեւի  
վայելուչ ժուժկալուծիւնը կը տեսնուի միշտ :  
Քարիէրի հրատարակութիւնները կարճ են  
եղած եւ սակաւթիւն : ըսյց անոնք յանգած  
են տեւական ու կարեւոր արդիւնքներու, եւ  
կրնան իրբեւ օրինակ ցոյց տրուել պատմա-  
կան քննադատութեան՝ Արեւելեան պատմու-  
թիւններու վրայ կիրարկուած : ուր ան շատ  
յաճախ անխնամ վիճակի մէջ է : Իր գործու-  
նէութիւնը արժիպօրից չէ եղած, բայց ան  
տեղի ունեցած է այն միջոցին երբ օգտակար  
կրնար ըլլալ, եւ Քարիէր պատուական կեր-  
պով կատարած է այն զործելը զոր իրեն  
յանձնուած են : Կեանքը լիովին կրցած է  
վայելել՝ առանց որ իր փափուկ խղճմտանքը  
վրդովուելու պատճառ մ'ունենար երբեք եւ  
եւ իր բովանդակ պարտականութիւնը կատա-  
րած է առանց խտաբարոյ եւ իշխանական  
հովեր առնելու : Բարձր ուսումնասիրութեանց  
վարժարանին մեր բաժինը յանձին Քարիէրի  
կորսնցուց իր ամենէն յարգուած խորհրդա-  
կաններէն մին, եւ ոտնոր ըտրը անդամները  
կորսնցուցին ապահով, պարզ ու սրտազին՝  
բարեկամ մը զոր երբեք պիտի չմոռնան :

Ա. ՄԵՅԵՒ



„POMES ARMÉNIENS“  
ՄՍԱԻՆ ՅԱՅՏՆՈՒՄ ԿԱՐՄԻՔՆԵՐ

Պ. Խամբն փելած հետեւեալը կը գրէ «լա փելա՞մ» գը-  
րական ու գեղարուեստական կիսամենակին մէջ :

Սուր այժմութիւն մ'ունի «Հայկական  
բանաստեղծութեանց» այս հաւաքածունը զոր

պ պ Ա. Զօպանեան եւ Կապրիէլ Մուրէ կը հը-  
րատարակեն այն պահուն ուր թերեւ Ասատու-  
նի մէջ կարմիր Գաղտնիքն վերջին ոճիւրները  
տեղի կ'ունենան : Ճեղի մը ամբողջ հոգին  
անոնց մէջ կը կողկողի՝ կարծես ծովերուն ու  
ցամաքներուն վրայէն անցնելով Վինչուե մեզի  
հասած :

Մտիկ ընկնք այդ ձայնը : քաղցր է ան ու  
տխուր : Ձայնն է ժողովրդի մը որ կ'ողեւարի :  
Մտիկ ընկնք դաշն՝ սկիզբէն նախ խորհրդանը-  
շանական ու կրօնական, ան կ'արձակէ Ժ. դա-  
րուն, Գրիգոր Նարեկացի վանականով, իր ա-  
ռաջին ողբեր որոնք, սկիզբէն խել, հայկական  
բանաստեղծութեան տուած են այն մեծաւաք  
մեղամաղձութեան թոնը եւ դժբաղդ ցեղի  
այդ եղբրական շեշտը : Գրիգոր Նարեկացի  
«Մատենա ողբերգութեանց»էն մինն է : «ՕՐոր  
մեր Հայաստան մօրը համարը»-յոր մեր օրովը  
գրած է պ. Զօպանեան, հայկական բանաստեղ-  
ծութիւնը, ժողովրդի մը ըտրը արցունքնե-  
րովը շինուած, իր հնչակալութիւններով, իր  
նկարագրական գեղեցկութիւններով, լայն եւ  
գեղեցիկ հրապոյրովը, դարէ դար կը թաւալի՝  
ինչպէս ողբադին զաշնակութեան այլք մը :  
Այդ այլքը, ծովուն այլքին նման, ջայն մը կը  
Թուի : Հայ մուսաները մեղծ են եւ սքողեալ :  
Իրենց երգը շիւքաշնական կը դառնայ՝ միայն  
անիծելու կամ ի ղէն կոչելու համար : Երբեմն  
սակայն, սիրոյ եւ երեսաստղութեան անուշ  
ցօղ մը իր թարմութիւնովը կը տողորէ՝ այդ  
մեղամաղձութեան նուագները : Հինուորաց  
Նարեկացին առաջինն է որ կուտայ այդ բազ-  
մազան տպաւորութիւնը, ուր կարծես իրարու  
կը բաղտին՝ ինչպէս Տանթէի գործին մէջ՝  
ամենէն քնքուշ երեւոյթները եւ ամենէն անկող  
պատկերները : «Մատենա Ողբերգութեանց»ը,  
կշռաւոր աբձակով աղօթքներու շարք մը,  
հայկական քնարերգութեան ամենէն յատկա-  
նշական հրաշակերտներէն մին» է, ըստ պ. Զօ-  
պանեանի : Սքանչելի նկարագրական յասերու  
եւ կրօնական խորին գեղեցկութեան մը ըով  
կը գաննեք երանութեան եւ շնորհի քանի մը  
տեսիլքներ՝ բանաստեղծութեան ըտրը գեղեցի-  
կութիւններովը վարդարուած : Պ. Կապրիէլ  
Մուրէ հետեւեալ տարի կը բաղդատէ Պոթիշէ-  
լիի «Գարուն»ին հետ, որուն իրօք ծաղկա-  
զարդ, բուրումնաւէտ ու հմայքոտ հրապոյրն  
ունի :

Անքէն ծով ի ծով ծծինպախիտ  
 Մաս ալանայր յառաւօտուն,  
 երկու փայլակնածեալ արեգական նման .  
 Բեքանն երկթերթիւ վարդն ի շրթանց կաթէր  
 Լեզուն չարժողին քաղցրերգանայր տաւիղն :  
 .. Կարթոցն երամից գարդի, երամից գարդի,  
 Ուրաք են առեալ եռահիւսակն բարբրեալ  
 պտիւթ :

Մօցն լուսափայլ, կարմիր վարդով լցեալ .  
 Մղիքն ծիրանի, մանուշակի հոլով .  
 Ծնկեալ ի կնդրկէ՛ բուրլառ, հրով աստուա-  
 ծայտով լցեալ :

Չայն քաղցրանուագ որ ի նմանէ հնչէր .  
 Գեղեցիկ պատմուճանաւն զարգարեալ էր,  
 Ի կպտուտոյ, ի ծիրանոյ, ի բնհեղոյ, ի յորչանէ  
 Ոսկեղոյէր գոյնն :

Գօտին արծաթափայլ ոսկեկտուռն,  
 Կամարակազ յականց, յականց շափիւղայ,  
 Մանրամասին յօրինուածով պծնեալ .  
 Անձինն ի շարժել մարդարտափայլ գեղով,  
 Ոտիցն ի գնալ շողն ի կաթիլ առնոյր :

Գտակերներու փայլովը, փոխաբերութեանց  
 պետութեամբը : Ֆրագներուն լայն կշռու-  
 թեամբը, այս էջը օրինակ մը կուտայ այն հո-  
 յակպօթէն քանդակուած ոճին ուր Գրիգոր  
 Նարեկացի կը միայնէ արեւելեան գրականու-  
 թեանց փայլն ու տարօրինակութիւնը Սրբե-  
 լուսաքի ներքնախոյզ ու նրբացեալ արուես-  
 տին : Ան ստեակ մը ջահ է, — Մովսէս Խորե-  
 նացիի հին գրուագներէն յետոյ — հայ գրա-  
 կանութեան սկիզբը՝ կանգուն, իր քնարեր-  
 գական գեղեցիկ նշոյլովը կանխով ժողովըր-  
 ղական ու սիրային երգերը որոնց մէջ կը  
 հեծէ ցեղին ըմբոստ ու սիրուն հոգին :

Նա՛նպետեա Քուչակ, որ սուրբերու կարգը  
 դատուած է՝ թէպէտ գլխաւորապէս սէրն երգած  
 ըլլայ, «Հանրի Հայնէի պէս երգած՝ անկից  
 հինգ վեց դար առաջ», մեծ բանաստեղծներու  
 քնարերգական անտառին մէջ իր հովուերգա-  
 կան հպուռի նուրբ գեղօնը կը հնչեցնէ : Մին-  
 չես այսօր Խարակոնիսի Հայերը, — ինքն երբեք  
 Գազարը Հայ մը թողած է Խարակոնիսի մէջ —  
 կուզան ծաղիկներով վարդարեւ այդ գեղջկա-  
 կան Սովոկլիին գերեզմանը : Բայց, աւա՛ղ,  
 հաղուաղէպ են այժմ վարկիկաններն ուր հայ  
 աղջիկները, իրենց հայրենիքին յաւերժական  
 սուգովը հագուած, դան դարձեալ մըմնջեւ,  
 լուսնին տակ, փափուկ սթրոֆներ, ինչպէս հե-  
 սուհեալը :

Ես ձագ ծիծեռնակ պիտէի, զօրն բզբոտ ոտունն  
 մտնուի :

Ան բարձր մօտան չարտախչ՝ ես ի հոն բունն  
 մի շինեի :

Ոնց որ մուծն մժնանայր, ցածնայի ծոյց  
 մանուի :

Ոնց որ լոյսն լուսանայր, բարձրանայի բունս  
 մանուի :

Ես ապրէմ խուշախ, զօրն զքո միջաց գիրկ  
 ամէի :

Կամ քաղցրը նրանս զինի, զօրն զքո փարչը  
 պտիւթ :

Առնիր ու բերնիդ զընիր, ցածնայի դունչը  
 պագնէի :

Այսպիսի նուագներու շնչոք կը մժննայ  
 հետզհետէ՝ երբ զժրագրութիւնները կը սեղան  
 տրտու՛մ Հայաստանին վրայ : Ժողովրդական  
 գողտր օրօրներն իսկ ողբերգական թուն մը  
 կ'անոնն, այնքան թագծախն կը դառնան որ-  
 քան պանդխտութեան մէջ մեռնող երբոսասար-  
 ղին երգը :

Ինծի տարէք եարիս դունչն անցուցէք,  
 Եարաներս բացէք, քափիր հարիս ցոռցէք,  
 Մատվըներս կտրեցէք մոմ էրէք վառեցէք,  
 Աւազը խուկն էրէք վրաս ծխեցէք,  
 Ինծի տարէք եարիս դուռն թաղեցէք :

Այն եւս այդ արեւելեան քաղցր քնարն իր  
 խաղաղութիւնը կը կորսնցնէ ի սպաս թուր-  
 քը : Պարսիկն, կը յարձակին հտտերուն ու  
 սուռնբուն վրայ :

Այդ ժողովուրդէն, որ մեծ եղաւ անցեալին  
 մէջ, զերթուածներու յիշատակ միայն կը  
 մնայ : Բայց Հայաստան մեռած չէ, քանի որ  
 երեւան կուգայ Մխիթար արքան որ վեհնտկի  
 մէջ կը հիմնէ Մխիթարեան վանքը, սրբազան  
 սապան՝ ուր գիտուններ, մինչեւ այսօր,  
 կը շարունակեն վերաշինել, իր ամբողջական  
 գեղեցկութեանը մէջ, բովանդակ գրականու-  
 թեան մը հինուուրց յիշատակարարը :

Յայտնի է թէ լոյսի ի՛նչ վառարան մը եղաւ,  
 ոգեւար Հայութեան համար, վեհնտկի Ակա-  
 դեմիան : Ժողովրդի մը պատմութիւնը հոն  
 վերաշինուեցաւ մազադաթներու միջոցով, ու  
 վտարեալ եղուին գրական մտքութիւնը  
 այնտեղ անեղծ պահպանուեցաւ ու շարու-  
 նակեց փայլել Մխիթարեան վանականներու  
 հմտալից գրութեանց մէջ : վեհնտկի Ակա-  
 դեմիայն եւ իր մրցակից վեհնայի Ակադե-  
 միայն էլ կը բազմաթիւ հայ գրագէտները պա-  
 տիւ կը բերեն՝ իրենց կենսունակութեամբը,  
 այն անընկճելի ցեղին զոր ամենէն անկա-  
 ղէտքներն իսկ չեն արգիլած, ոչ իսկ անպա՛մ  
 մը, որ իր քնարին վրայ նուազէր ցարեբուն  
 մեծագոյնը : Բանաստեղծական նոր դպրոցը,  
 աւելի յստակօրէն ներշնչուած՝ այժմէութեանէն

ուր դժբերք ազդ մը թուրք լուծին տակ կը կրի, կը թուի վերակրել այն ողբերգը զոր դատերի առաջ Գրիգոր Նարեկացիի ծանր ու հզօր ձայնը հնչեցուցած էր : Սաչատուր Արտվեան մեծ յուսահատն է որ Պարսից լուծին տակ հեծող էր ժողովրդին շարժարանքները կ'երգէ : այդ միջոցին , Համբո գեա զոյու թխն չունէր եւ իր նախահայրերը գեա կը զողային զիւցաղնական զիմադրութենէն այն փոքրիկ յոյն ժողովրդին : որուն համար Պ -յըն գնաց ինքզինքը զոհել : «Երեւանի բերքը» , որ կը ցցուի «Վէրք Հայաստանի»ին միւս էջերուն վերեւ : ինչպէս ողբերգական կատար մը որուն պիտի յաւին այլ եւս հայ քնարերգականները , իր սրտմտութեան զեղեցիկ աշաղակը կը կը բարձրացնէ :

Սմբատ Շահաղիգեան պիտի սորվցնէ զործը երգել : Գամառ Գաթիկա պիտի թնջացնէ ընդվզման զիղեցիկ երգեր : Վերջապէս , Պէշեքթաշլեանք այդ եղբերական բանաստեղծներուն ամենէն ազնուաշունչը , պիտի զմայլեցնէ իր ընթերցողներն իր «Կոյսին քնարը»ին ազար նուագներովը , ու չնայեալովն իր «Հայ քաջուհի»ին , — ստեակ մը հայկական «Մարսեյէզ» , զոր շարարածն է 1862ին Ջէյթուռնի Հայոց Ազիզ փաշայի վրայ տարած յաղթանակէն յետոյ : Վսմ մ Ջէյթուռնցիներ : Ոչ մէկ կրն , Ջէյթուռնի կրներէն աւելի վեհօրէն չէ զեւտարած Գաղանին ինչպէս եւ իր նախահայրերուն : դահիճներուն : « Ջէյթուռնի պատմութեան» յառաջաբանին մէջ , պ. Վիթթոր Պերար , վեհանձն գրագէտը , Ջէյթուռնի կրներուն համար ըսած է թէ անոնք են որ իրենց ցեղին հոգին եղած են միշտ : Անոնք են , կը զրէ , որ մարտական եռանդն ու անկախութեան ոգին վառ պահած են իրենց ամուսիններուն ու եղբայրներուն սրտին մէջ , եւ վտանգի մեծ օրերուն , իրենք պէ վզնէք կ'առնեն ու էրեկմարդոց հետ կը մասնակցին կռուին : Անոնց համար է որ Պէշեքթաշլեան երգած է «Հայ քաջուհին» :

Տես ի՞նչպէս քաջ կոյս հայկուհին  
 Մարխոյս կարողալ գոռ բարբառով :  
 Յոտա՛ջ , մտա կայ ժամառ թշնամին :  
 Ձինք վանեցէք կոտորածով :

... Հայուհին է , կտրիճ եղէք .  
 Հայուհին տայ խրախոյս յորգօր :  
 Ժամախից վրբայ հուր տեղացէք :  
 Մինչեւ մոխիր դառնան բոլոր :

Ու շահեթեցին . հարցէք , ո՞ւր է Այն բազմաբնի խուճից բանակ :  
 — Սեւափրիուր , չունչն արձակէ  
 Հայրերուն ոտքերուն տակ :  
 Այդ կոյսն աղւոր ուտով՝ կուգայ ,  
 Թուցեալ զուսթ լիբանց վրբան ,  
 — Պատերազմէն նա կը գառնայ :  
 Հերաց վրբայ դափնիք շողան :

Այստեղ ողբերգական երգը զիւցաղներգական կը դառնայ , կ'ուռն մինչեւ անէնքին որոտիւնը . նոյն երգը , հաջիւ քիչ մը խլացած՝ մեղմօրէն սքողեալ մնամաղձութեամբ մը , կը լսուի Չօպանեանի «Սորբ»ին մէջ :

Կործանելներն ու զահիճները մըթիկն  
 Մուխի նրման պիտի անցնին ու ցնդին :  
 Ու մոխիրին մէջէն կանգնէք պիտի դուռն ,  
 Տառապանքէն նորոգուած ու շողողուն :  
 Պիտի ցցուր ճամբաներուն բերանը ,  
 Պիտի քանդեք բնուութեան սեւ խորանը :  
 Ուտքի՛ լիլիբ . ցաւեղք երկուհնք են հրակայ ,  
 Ո՛վ մայր , աշխարհ մը ծոցիդ մէջ կը խլրտայ :

Գերթուածներու այս գերքը , որ ծանուցուած ամբողջ շարքի մը առաջինն է , խուճ մը վեհաշուք ու ողբաղին երգերու մէջ հայկական բանաստեղծութեան զեղեցիկ շրջանները մեր աջին առջեւէն կ'անցնէ : Այդպիսի զործեր են որ Հայու թիւնը պիտի արգիլին մեռնելէ , որ զայն պիտի տողորուած պահեն անյաղթլիկ ու ժովը զոր Փէէր Գիլիար կը նմանցնէ այն հրաշագործ ու ժին զոր՝ ըստ աւանդութեան ցոյց տուաւ Գրիգոր Լուսաւորիչ :

ԷՏՄՈՆ ՓԻՎՈՆ

Կոմս Աճեկո տը կուպէրնաթիս Տրտտարակած է «Էլ լինուլտին ընկերութեան քոնիկին մէջ յօդուած մ' : Poèmes Arméniens մասին . նմանապէս , օր Ալիս Սթոն Պաքուէլ Տրտտարակած է Պատիւնի սիւսման ձրնուլի մէջ . յօդուած մը որուն կցած է ռիթօրիկ անգլիներէն ստանաւոր թարգմանութիւնը :

